Խմբանոց Իշին սէնէվի
գլխաւոր 8 մէճիտ.
6 այլազգ 4 »
3 այլազգ 2 »

Թաշրալար Իշին բոսֆոր
իւմրէթի պիղէ օլարագ.
Սէնէվի գլխ. 10 մէճիտ
6 այլազգ 5 »
3 այլազգ 21/2»

Էլտէն նիւսխէսիզ սա-
թըլըր Իքի հալի բարա-
լազգ գայիմէյէ։

Անատոլուի Էջիֆեան

Իլանաթըն պէհէր սաթըրը 1 ինճի տէֆա 3, 2ինճի տէֆա 2, 3իւնճիւ վէ սայիր տէֆալար իշին 1ղր. տան սրբասընա գօնուլմասան իլան սաթըրը 5 ղր.
Մէքթուպ վէ սայիրէ, Գալաթասա Թէնճիլինպէ, բաղարքնա վազը Նօ. 41 Իրսէ խանընտա Գարատէտ 8։ Փանուսեան խամինէ իրսալ իսլիմէնէր տիր։

ԱՄԻՍՈՅԻ ԹԵՐԹԻ

1878 ԴԵԿՏԵՄԲԵՐ 26 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ՅՈՒՆՈՒԱՐ 7

Նօ. 3942

1294 ՌԵԱՆՈՒՆԻ ԷՎՎԷԼԻ 24 ՇԱԼԸ

1879 ՄՈՒՀԱՐԸԼՄ 12

ԻԽԹԱՐ

Ամէթիմիզէն պէրու իւչ կիւն կէչմիշ, վէ հալիլէ, ղազէթամըզը ղըբրաթա բաղպէթ իտէն ղաթլար, սէյեահաթըմըզ սէմէրէսի օլարագ, պաղը միւթալաաթը միֆիտէ կէօրմէքլիք արզուսընէ պուլունմուշլար տըր։

Պէթթապի պէղ տախի այնի արզուտէ պուլունտուղումուզտան, խայլիճէ միւթալաաթ պէեանընա միսսրաաթ իտէճէք իսէք տէ, հէմ պիր գաչ կիւն եօրկունլուգ ալըպ վէ տօսթլար իլէ կէօրիշիպ գօնուշմամըզ իգթիզա իտիպ, վէ հէմ տէ եըլ պաշը եազլաշմըշ օլտուղունտան, պիր գաչ կիւն տահա մաղուր պուեուրումասընը ըչճա իտէրիզ։

Պիր վազբթտան պէրու չօղլար, հէր նասըլ իսէ, բօլթիզա հազգընտա միւթալաաթ օղումազլըգ արզուսընէ պուլունուպ, վէ թարաֆըմըզա տախի պէտտէֆաթ խապէր վիրմիշ օլտուգլարընտան, վէ օղուեանլարըմըզը խօշնուտ իթմէքլիք իսէ, հէմ վազիֆէ վէ հէմ տէ մէնֆաաթըմըզտան պուլունտուղունտան, պունտան սօնրա, մէղբիւր տրզուլէրինէն տախի իճրասընա մուվաֆֆագաթ իտիլտիքտէնպաշզա, հէմ չիմտիլէ գատար պաշլանըմամըշ օլան եէնի պէնտ վէ միւթալաաթ իլէ ղազէթամըզ թէճհիզ իտիլէպ, վէ հէմտէ չէօհրէթլու զաթլարընը, վէ պիւյիւք վազալարընը ըսխիմէրի, մէճճանէն օլտուղու հալտէ, բէյանէրբէյ վիրիլէճէք տիր։

Պու եօլտա իսլահաթ վէ իքմալաթ, թապիաթիյլէ, եէնիտէն եէնի մէսարիֆաա միւհթաճ օլուպ, վէ թէքմիլ ֆէտաքեարլըգ իսէ, եալընըզ պիղիմ գուարէթիմիզտէն եօգարը պուլունաճաղընտան, զէվաթը համիյէթքեարանը ղայրէթ վէ թէշվիգաթընա մաղրուրէն վէ իսթինատէն, ղազէթամըզը սէնէվի գլխ. եըլպաշընտան իթիպարէն, բօսֆա բարասը, տայիմա քէնտի իզէրիմիզէ օլարագ, կէրէք թաշրալար, վէ կէրէք պուրասը իշէն, օն, վէ ալթը այլազը պէշ, վէ իւչ այլազը իքի պուչուգ մէճիտիեէ օլաճագ, վէ էլտէն նիւսխէսի տախի պիրէր ղուրուշլուգ պաղբրա սաթըլաճագ տըր։

Պաղբ ղաթլար, ուֆագ եազըմըզտան մէմնուն օլմասընը պաշգա, օղումագ ճիհէթիյլէ, թաճիզլիք սախի կէօսթէրմէքտէ օլտուգլարընտան, ալէսսէվիյէ իրի եազը իսթիմալ իտիլիպ, վէ ըէք աղ ուֆագ եազը ղուլանըլաճագ տըր։

Միւք ու միլէթիմիզտէ, պիրէնճի մէրթէպէտէ էլղէմիյէթտէն օլան չէյ չօճուգ պիյիւթմէքլիկի պիլմէք իլէ մէքթէպ, թիւճճարլըգ, վէ սանայի, վէ մէարիֆ հազգընտա քէսպի մալիւմաթ իթմէք օլտուղունտան, պու իքի խուսուսատան տախի դիեատէճէ պահս իտիլէպիլիպ, վէ պունլարա եէր վիրիլէրէք, ումումուն մէնֆաաթը մուճիպ օլունմագընէ նիյէթլիյէ, եօյէ պիր թագըմ մուարազա ը վէ պոչ պէնտլէր, վէ օսանտըրընը, եանի, չէօյէ տէտիմ, պէօյէ տէմիշ վէ զայրիհիմ իլէ տօղու օլան մէքթուպլարընը տէրճ ու պէեանընը սարֆը նազար գըլընաճագ տըր, վէլհասըլ, պու եօլճուլուղումուզ, ղազէթամըզ իշին եէնի պիր թարիգ աչըպ, հէր նէ գատար գըթասը այնի տէրէճէտէ գալաճագ իսէ տէ, քէնտի միւնտէրիճաթընընը պիյիւքլիկիւ, քէմալէթի վէ էհէմմիյյէթիյլէ վէ քեաֆֆէյի քեամիլ վէ մէարիֆէրվէր զաթլարը մէմնուն իթմէքլիկէ չալըշըլաճագ տըր։

Վէ պաղբլարճա կիւճիւք կէօրիւնիւպ, վէ գարբշըգլըգ հուսուլէ կէլտիկի մէսմուիմիզ օլտուղունտան, չիմտիտէն սօնրա, ղազէթամըզընը եըլըգը, եօյլէ նիւմէրօ իւզէրինտէ օլմասընը, իլլա, եըլ, վէ եախօտ այ իւզէրինէ օլաճագ, վէ հէր քիմ եէնիտէն միւթէրի եազըմագ իսթէր իսէ, եազըլաճագը աեբն, եա իպթիտասընտան վէ եախօտ օն պէշինտէն իթիպարէն եազըմագլըգը իկթիզա իտէճէք տիր։

Թաշրալարտա, պաղբլար, քէնտի ղազէթալարը միւտտէթինին նէ վազբթ խիթամ պուլտուղունա տիգգաթ իթմէյէրէք, բարա իրսալինճէ իպրազը իհմալ իթմէքտէ օլտուգլարընտան, չիմտիտէն սօնրա հէր քէսին ղազէթասը գուշաղը իւզէրինտէ, Էվրօպատա օլտուղու կիպի, միւտտէթինին խիթամը թարիխի պէեան իտիլէճէք տիր։

Պու միւնասէպէթլէ, թարաֆըմըզա պէնա վէ մէքթուպ եազմագլըգա հրամէթ իտէճէք օլան զաթլարընը, ղայէթ ըչսա վէ թէմիզ եազմալարընը իսթար վէ ըչճա իտէրիզ։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԳՐԱՖԻՅԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Թունուս, 5 յուն.

Ֆրանսա գօնսօլոսու, Ֆրանսա հիւքիմէթինէն, Սանսի վազըսընա տայիր Թունուստան ալաճաղը թարգիեէ հազգընտա թէլէկրաֆ իլէ թալիմաթ ալմըշ տըր։

Պէլգրատ, 5 յուն.

Սոֆիա հէվալիսինտէ պուլունան էլկիրմի նահիէնին, Սըրպիաեա իլկագ օլունմասը իշին իշպու նահիէէր էհալիսի մէճլիսը ումումիեէ պիր արզըհալ վիրմիշէր տիր։

Լահօր, 5 յուն.

Ինկիլիզ ասքէրլէրի, Գանտահարա, իւչ կիւնլիք մէսաֆէեէ զատար եազլաշմըշլար։

Լահօր, 6 յուն.

Քօսթ Լեալէթինին Սֆղան հիւքիմէթի, թէլիմիեէթ կէօսթէրմէք նիեէթինտէ օլտուգունու պիլտիրմիշ տիր։

Եագուպ խանը Ֆիրարէ հազըրլըգ կէօրտիյի բիվանեէթ օլունուեօր։

Լոնտրա, 7 յունվ.

Պուրաեա կէլէն բէսմի խապէրլէրէ կէօրէ, Աֆղանլար ինկիլիզ արապիսինէ հիւճում իտիպ թանքը եազմա վէ իհրաղ էթմիլէր իսէ տէ, ինկիլիզ ասքէրի վիրուտ իթմէքլէ կէրի չէքիլմէէ մէճպուր օլմուշլար արը։ Ինկիլիզլէր Աֆղանլարը գօվալաեօրլար։

ՏԱԼԻԼԻՅԷ ՎԷ ԽԱՐԻՃԻՅԷ

Ֆրանսա բէյլիսի ճիւմհուրու մարէշալ Մաք Մահոն հազրէթլէրինէ մուբասսա Մէճիտի.

Ֆրանսա ճիւմհուրիեէթի սէրասքէրի ժէնէրալ Պօրէլէ պիրինճի ռիւթպէ Մէճիտի.

Ճիւմհուրը միւշարիլէյհա ասքէրի ղապթանընտան պինպաշը միւսիւ Լոնկա իւչիւնճիւ ռիւթպէ Մէճիտի.

Ֆրանսա թէպասընտան միւսիւ Մաղէ իւչիւնճիւ ռիւթպէ Մէճիտի.

Վէ միւսիւ Պլօքիէ իլէ միւսիւ Գասթէլօթէ, վէ միւսիւ Ցաթէչէ տէօրտիւնճիւ ռիւթպէ Մէճիտի.

Մատամ Տէպրէսինէ չէֆգաթ նըշանընը իքինճի ռիւթպէսի իթա պույրուլմուշ տուր։

Տիւն սիւֆլրանը եէվրը գապուլի օլմասը յլա, պաղբ սիւֆլրայի տիւէը էճնէպիեէ Գապը Ալիեէ կէլէրէք, խարիճիեէ նաղբրը բաշա հազրէթլէրի իլէ միւլագաթ իյլէմիշ, վէ պաղբսը պատէհու տայիրէյի սատարէթէ կիտէրէք սատրազամ հազրէթլէրի իլէ տախի կէօրիւշիւշլէր տիր։

Սաաթ տօգուզտա սատրազամ հազրէթլէրինէ ռիասէթի թահթընտա պիր մէճլիսը մախսուսը մէշվերէթ ազատ օլունարագ, մէճլիսը մէզկուր սաաթ 12է գատար եէվամ իյլէմիշ տիր։

—Իսթանպօլտան Էլրօբա ղազէթալարընա աթիտէքի թէլէկրաֆնամէ քէշիտէ օլընմըշ տըր.

Մուահէտէյի գաթիէմիւղաքէրաթը իւէրլէմէքտէ տիր։ Ռուսիա հիւքիւմէթի, թազմինաթը հարպիէնին թէէտիէսինտէ ազիմ միւսաատէլէրտէ պուլունուպ, թազմինաթը մէզքիւրէ պիր մըզտար թէնզիլ գըլընըբը հալտէ վէ ճիտտի քէֆալէթէ բաղթ օլունմագ շարթըյլա պիր չօգ թազսիթլէ թէէտիեէ գըլընաճագ տըր։ Մէսէլէյի մէզքիւրէ հալլ օլունուր օլունմազ, հիւքիւմէթը սէնիեէ, Անատօլուտա չըմէնտը ֆէր ինչասը իշին տիւբ տը Սիւթերլանտըն թագտիմ իյլէտիյի լայիհաեը թահթը միւղաքէրէեէ ալարագ իշպու մէսէլէյի տէ հալլ իտէճէք տիր։

Եունան իլէ միւնասէպաթ էյիլէշմէքտէ օլուպ, պու կիւնքի կիւն, թայէնի հուտուտ մէսէլէսինճէ թարաֆէյնտէն տօղրուտան տօղրուեա ուղլայըլաճաղընը մէմուլ իթմէեէ սէպէպլէր վար տըր։

—Թայմսըն Պիւքրէշտէն ալարագ նէշի իյլէտիյի պիր թէլէկրաֆնամէտէ, պիր գօլ Ռուս օրտուսընը, Վարնա վէ Պէրղօստան վաբօրլարա իրքեաղ օլունաճաղընը, մէնպաի մէվսուգտան խապէր ալընըբը պէեան իտիլիեօր։

—Ռուսիա հիւքիւմէթի, Օտէսսատա լէնկէրէնտաղ պուլունան տօնանմատան պիր գաչ սէֆինէյի, վէ պա խուսուս սէյեար թօբ չէքէրէրտէն պիր գաչ գըթասընը Ռուսճուղա սվզիթմէսի հազգընտա Գարատէնիզ զօմանատանընա էնը մ'ըմիշ օլտուղունտան, պունլար պու գըչը թունա սուլարընտա զալմագ իւզրէ հարէքէթէ հազըր պուլունմուշլար տըր։

—Ռուսիա սէֆիրի Թարաֆընտան կէլէճէք բազար ագշամը սէֆարէթխանէսինտէ վիրիլէճէք սուարե ղանէթ միւքէմմէլ օլարագ, վիւքէլայի ֆիլամ իլէ սիւֆէրա վէ մէմուրին պուլունաճաղը ճիհէթլէ, տիւն վէ էվվէլքի կիւն տէվայիրտէն պիր խայլի մէմուրինէ պիլէթլէր տաղբտըրըմըշ տըր։

—Շգօտրա վալիսի իլէ Բօսկօրիչա գօմիսէրլէրինին տիւն Պապէլ վաբօրուիլէ հարէքէթ իթտիքլէրի եաղբրմըշ իտի։ Մուախարէն ալընան մալիւմաթա կէօրէ, միւշար վէ միւմթիլէյհիւմ վաբօրա պինտիքլէրինի միւթէագբպ, Գարատան բաչա հազրէթլէրի վաբօրա կէլէրէք, Շգօտրանընը թէֆթիշը ահվալընա մէմուրէն պիր եավէրը հարպ իզամ օլունաճաղընտան, թէէխիրը աղիմէթին լիւզումինի, վալիյի միւշարիլէյհէ պէեան իթմիշ, վէ տիւն ագշամա գատար հարէքէթ իթմէմիշլէր իտի։

Բօսկօրիչա իքինճի գօմիսէրլէրինտէն Գօսթան բաչանընը իսթիֆասընը զազէթալար եաղբեօրլար։

—Թասհիհի հուտուտը Եունանիեէ գօմիսէրլիյինէ մէմուր օլան ատիեէ միւսթէշարը վահան էֆէնտի հազրէթլէրինին արզը իթիզար իլէ պու խըմէթտէն աֆվընը թալեպ իյլէտիյի, վէ տիկէրինին ինթիխապ գըլընաճաղը իշիտիլմիշ տիր։

—Լա Ֆրանս զազէթասընընը դեկտ. 28 թարիխի նիւսխէսինտէ օղունմուշ տուր.

Խապէր վիրտիյէրինէ կէօրէ, ժէնէրալ Թօթլէպէնին էրքեանը հարպ բէյիսի ժէնէրալ Լանքօվքի, Ռումելիտէ պուլունան Ռուսիա ասքիրինի Սէվասթաբօլ վէ Օտէսսաեա նազլ իյլէմէք իշին օթուղ տէօրթ վաբօր էմրի թահթընա վազ իյլէմէք իւզրէ պու քէրրէ Օտէսսատա պահրիեէ գումանեալարը իլէ մուգավէլէ ազատ իյլէմիշ տիր։

—Ինէ մէզքիւր ղազէթատտ օղունմուշ տուր.

Մուհարէպէյի ախիրէտէ Ռուս օրտուսունուն թէլէֆթը հազգընտա պու կիւնէ գատար նէշր օլունան բասթիսթիզլէր ազ չօղ եանլըշ իտի։

Պու քէրրէ վուգու պուլան թահզիգաթը բէսմիէտէն անլայշըլմըզընա կէօրէ, Պալգան նիմճէզիրէսինտէ կէօմիլէն ատամլարընը մըգտարը 129 471է պալիզ օլուպ, Ռուսիաեա իեատէ օլունան 120 950 խասթա վէ մէճրուհինտէն 42 950 նէֆէրի վէֆաթ իյլէմիշ տիր։ Պու հիսապա, մուհարէպէյի ախիրէտէ էօլէնլէրին մըզտարը մէճմուի, անատօլու մուհարէպէսինտէ թէլֆ օլանլար տախիլտէ օլմասընը հալտէ, 172.400 նուֆուսա պալիզ օլմուշ տուր։

—Մէզքիւր ղազէթանընը դեկտ. 31 թարիխի նիւսխէսինտէ չու վէճհ իլէ օղունմուշ տուր.

Ռուսիանընը, սայիր ալաճաղլարը ալաճաղլարընը ալարգտան սօնրա, թազմինաթը հարպիէնին աիղինէ բուզի օլմասընը, պունուն տէրհալ թէէսսիսինի թալեպ իյլէմէքտէ օլտուղու սահիհլէշիէօր։ Հաթթա Ռուս ղազէթալարընտան պիրի թազմինաթը սուրէթի թէէտիէսինի քէշֆ պէրլէ, Ռուսիա թազմինաթընը զարպօն զայմէսիյէ թէէտիէսինէ բազի օլտուղունու վէ պու զարարընը Գապը Ալիտէն գապուլ օլընաճաղընը պիլտիրիեօր։

—Ռուսիա տէվլէթի, սուրէթը մահրէմանէտէ տիւէլը մուազզամաեա միւրաճաաթ իլէ, Պուլղարիսթան իլէ շարգի Ռումէլինին Էվրոբա ասքէրի թարաֆընտան միւշթէրէքէն իշղալ օլունմասընա մումանաաթ կէօսթէրմէյիպ, անճագ պունա մուգապիլ, Պալգանլարըն ճիհէթը չըմալիեէ վէ ճէնուպի-եէսինտէ պուլունան Պուլղար միլթէզերանընտան պիր մէճլիսի ումումի թէշքիլի իլէ։ Պէրլին գօնկրէսինին Պուլղարլարա թայեին իյլէտիյի ահվալտէն քէնտիլէրինին մէմնուն օլուպ օլմատըգըլարը խուսուսունուն, ումումի տիւէլը մուազզամա թարաֆընտան, մէզքիւր մէճլիստէն սիւալ օլունմասընը թէքլիֆ իթմիշ իսէ տէ, տիւէլը միւշարիլէյհիւմ պու թէքլիֆի ըէտտ իյլէմիշլէր տիր։

—Բրէզթինէ ճիվարընտա Օբրպ ասքէրինին հուտուտու Օսմանիէյի թէճավուզ իթմիշ օլտուղունա տայիր չուեու պուլան հավատիս իւզերինէ, Պաալը Ալի պու պապտէ Պէլկրատ գապինէսինտէն իյղահաթ թալէպ իթմիշ իսի։ Էվվէլքի կիւն Սբրպիսթան սէֆիրի միւսիւ Դրիսթիշ Պաալը Ալիեէ կէլէրէք պէօյլէ պիր թէճավուզ վուգու պուլմասընը, վէ քէյֆիէթին եանլըշ օլտուղունու, հիւքիւմէթի թարաֆընտան պլտըզը մալիւմաթա իսթինատէն պէեան իյլէմիշ տիր։

—Աչար պէտէլաթընա մահսուպէն իւշ եիւզիւք քեաղըտը պ՚ը Օսմանլը լիրասը եէրինէ դապուլի, վէ կէօմրիւք ռուսումունուն տախի ռուպի, 280 զուրուշ գայիմէնին պիր լիրա հիսապէյլա թահսիլը հագգընտաքի գարարըն ֆէսխ իտիլմէք իւզրէ պուլունտուղունու վազքթ ղաղէթասը եազըեը։

—Մէսէնճըրտա օգունտուղունա կէօրէ, աու Լեոնտի Լէոն Գիլլ [illegible] պիր չօգ միւհաճիր սէֆալէթ իշինտէ պուշունտուգլարընտան, Ինկիլթերրա իեանէ գօմիթէսի պիր գայ կիւն զարֆընտա միւհաճիրինի մէրգումէ իշին չէհրը մէզքիւրէ մբգտարը քեաֆի բիրինճ իլէ գըշ էլպիսէսի կէօնտէրէճէք տիր։

—Վիէննա ղողէթալարընտա օգունտուղունա կէօրէ, Ռուսիա սէֆիրի բրէնս Լոպանօֆ պիր ղողէթաճը իլէ միւլագաթ իտէրէք, տէվլէթի Ա. լիեէ իլէ Ռուսիա պէյնինտէ ագտ օլունաճագ մուահէտէյի խուսուսիէ ագտընա ղանէթ միւսլիհանէ պիր սուրէթտէ լիսան գուլլանմըշ, վէ հաթթա Ռուսիա տէվլէթինին, թազմինաը հարպիեէ մէսէլէսինտէ կիւմիւշ վէ գայմէ ըուպլի արամաեբպ ուեուշաճաղընը պէեան իյլէմիշ տիր։

Վիէննա ղաղէթալարընտան պիրի, գայմէ ըուպլիեէ գարար վիրիլտիյի թագտիրտէ, Պապը Ալինին, եիւզտէ էն ազը 25 գազանաճաղընը եազըեը։

—Ավսթրիա տէվլէթի Դրէդ լիմանընտա դաեէթ միւհքէմ պիր գալէա ինշասընա պաշլատըզը կիպի Սբիշ գըթասընտա պուլունան գալէալարա պէօյիւք Դրիպ թօբլարը վազ իթմէքտէ իմիշ։

—Ավսթրիա վէ Մաճարիսթան հարպիեէ նէզարէթի պու տէֆա, «Էվրագը հարպիեէ» նամըյլա ղայէթ աճայիպ պիր սթաթիսթիգ ճէտվէլի նէշը իթմիշ տիր։ Պունտա Ավսթրիա վէ Մաճարիսթանընն ահվալ ասքէրիեէսինճէ թախմինան 400 սէնէլիք վուգուաթ միւնտէրիճ օլտուղու կիպի, էյեամը զաֆէր ու զալէպէ իլէ էյեամը ինհիզամ հիքեաեէ վէ պէեան օլունմուշ տուր։ 375 սէնէ զարֆընտա վուգուա կէլէն հարաքեաթը հարպիէնին մբգտարը բէք ճէսիմ օլուպ, մբգտարը հարաքեաթը հարպիէյի միւխթէլիֆէ 6839ա պալիղ օլմագտա տըր։ Ավսթրիա ասքիրինին կէրէք եալընըզճա վէ կէրէք միւթթէֆիգէն հարպ իթմիշ օլտուգլարը մուհարէպէ մէյտանլարը ճէսիմ արազիտէն իպարէթ օլուպ քիւրդէյի արզըն իւշ գըթասընտա քեային տիր։

375 սէնէ զարֆընտա վուգու պուլան մուհարէպաթը քեաֆիֆէսինտէ Ավսթրիալըլարտան 261 ժէնէրալ վէ 17 պին 96 զապիթ վէ 1 միլեօն 68 պին 571 նէֆէր թէլէֆաթ օլմուշ տուր։ 1805 թօբ վէ 721 պայրաղ վէ 257 սանճաք վէ 190 պին 997 դուրեեբ էլէ 9 գին 910 արապա տիւշմէն էլինէ կէչմիշ, վէ եախօտ հէր նասընա ղայպ իտիլմիշ տիր։

Տիւշմէնլէր տախի քէնտի հիսապլարընտան անլաշըլըզը վէճհէլ, ճէման պէրվէճհի աթի մբգտարը զուեաթ վիրմիշլէր տիր։ 805 ժէնէրալ, վէ 10 պին 99 զապիթ վէ 1 միլեօն 227 պին 656 նէֆէր։ Ավսթրիալըլարընը զանայիմը հարպիեէսի պէրվէճհի աթի տիր։

4101 թօբ վէ 175 պայրաղ, վէ 279 սանճաղ վէ պիր չօգ էսլիհայի սայիրէ։

—Օն բոսթա իլէ վիրուտ իտէն ինկիլիզ ղազէթալարը, ինկիլթերրատա թիճարէթ պուհրանը վէ ֆապրիգալարըն թաթիլի հասէպի իլէ իշսիզ վէ կիւճսիւզ գալան ամէլէնին մբգտարը կիւնտէն կիւնէ չօղալմագտա, վէ պուսէնէ չիթատախի հիւքմինի շիտատէթլէ իճրա իլէմէքլէ, պունլարըն հալինի տահա աղբրլայոբրտըզընը պիլ պէեան, պու ղազէթալար նիւսխէ պէ նիւսխէ պու հավատիսին տահա տէհշէթլիսինի եազարագ եիւրէքլէրէ թէէսիր իտիեօրլար։

Ռուհանի մէմուրլար, ամէլէնին պէօյլէ սօգագլարա տէօքիւլիպ պէօյլէ սէֆիլ գալմալարընը, ագճէլէրինի գումար վէ իշրէթէ վիրմէլէրինէ համլ իթմէքտէլէր իսէ տէ, սէպէպը ասլը պու օլմաեբպ կէչէնտէ իֆլասա չըգմըշ օլան պէօյիւք պանգալարըն թէէսիրի ալթընտա իշլէրինէ սէքթէ վէ տուրկունլուգ կէլէն ֆապրիգալար վէ թիճարէթ էվլերի տիր։ Մէպուսան մէճլիսինտէ աղատէն պիրիսինին իթտիյի պիր նութգտա իսէ, պու պուհրան ինկիլթերրատա քիւլլիեէթլի էշեա իմալ օլունտուղու հալտէ, մէմալիքի էճնէպիեէտէ ինկիլթերրա էշեասընը, Ֆրանսա վէ Ամերիգա վէ սայիր պազը մահալլէր էշեասընա ըէգապէթ իտէմէտիկինի, վէ խուսուսա Ֆրանսա էշեասը տահա էհվէն վէ կիւզել իտուկինի սէպէպ կէօսթէրիպ, ինկիլիզ էշեասը մաղազալարտա եըղըլը գալմըշ, վէ պու պանգալարըն իֆլասընտան նաչի ֆապրիգալար էվվէլքի կիպի բարա պուլամաեբպ ամէլէեէ եօլ վիրմէքտէ պուլունմուշ օլտուղունու տէրմիան իյլէմիշ տիր։

Եըլպաշընտա եօրթուլար մինասիպէթի իլէ ինկիլթերրատա հէր քէս հալինճէ սարֆիեաթտա պուլունարագ պու սուրէթլէ էնանֆ կիրուհի էրէյիճէ ալըշ վէրիշ իթմէքտէլէր իլքէն, պու սէնէ բէք չօգ ատէմ էթմէք տիւշիւնիւպ պաշգա պիր շէյ խաթրընա կէթիրմէմիշ տիր։ Հէր եէրտէ եօգտուլլուգտան շիքեաեէթ իտիլմէքտէ օլուպ, էլէրինտէ պիր ազ ագճէսի օլանլար էթմէք բարասընա սագլամագտա տըրլար։

Շէֆիլտ շէհրինտէ ֆուգարաեա իեանէեէ մախսուս շէֆգաթ շիւպէսի, սէրմայէյի մէվճուտէսի սարֆ օլընմաղա, էշէտտը իհթիաճը կէօրիւնէն. լէրէ թէվզի զըմնընտա 10 պին լիրաեա միւհթաճ օլտուղունու Լոնտրա շէֆգաթ ճէմիեէթինէ պիլտիրմիշ տիր։ Զօգ ֆապրիգալարը օլան Մանչէսթէր վէ Սէլֆօրտ շէհիրլէրինտէ հիւքիմէթը մահէլլիէտէն միւհթաճը իեանէ պուլունանլարընը մբգտարը, 27 պին բատտէսինտէ տիր, եալընըզ պիր ճէմիեէթ հաֆթա պէ հաֆթա պինէր լիրա թէվզ՝ իտիեօր։ Զէսթը շէհրինտէ պինլէրճէ ամէլէ իշսիզ պուլունուպ սատագա թալէպ իյլէմէքտէ տիր։ Ինկիլթերրանընն սայիր շէհիրլէրինտէ հալ պունտան էյի պուլունմաեօր։ Մատէն քէօմիւրիւ իխրաճ գելընան եէրլէրտէ տախի ամէլէնին հալի պու մէրքէզտէ տիր։ Էքսէր շէհիրլէրտէ ամէլէ թագըմը կիւճ հալ իլէ եէվմիեէ էթմէյինի, շէհիր էմանէթի վէ շէֆգաթ ճէմիեէթլէրի իեանէսիյլէ չըգարմագտա տըրլար։ Հէր կիւն շէֆգաթ ճէմիեէթլէրի թէշէքքիւլ իթմէքտէ օլտուղու կիպի, մէճճանէն էթ վէ չօրպա վիրմէք իւզրէ իմարէթլէր աչըլմագտա տըր։

Ռումէլիյի շարգի գանօնը էսասիսի օլմագ իւզրէ Օսմանլը գօմիսէրլէրի թարաֆընտան, Ֆիլիպէտէ գօմիսիօնը ումումիեէ իթա օլունան նիզամ լայիհասընը մուգատտէմա ղաղէթամըզանագլ իթմիշ իտի։ Պու քէրրէ վիրուտ իտէն Լիւրոբա ղաղէթալարընտա Ալմանիա վէ Ավսթրիա վէ Ֆրանսա գօմիսէրլէրի թարաֆլարընտան, գօմիսիօնը մէզքիւրէ արզ օլունան գանօնը էսասի լայիհասընն պիրինճի ֆասլը միւնտէրիճ պուլունմասընա, անըն տախի նագլ մինասիպ կէօրիւլաու։ 21 մատտէտէն իպարէթ օլան իշ պու ֆասլըն իլք պէշ մատտէսի իլէ 8ինճի վէ 9 ընճը մատտէլէրինին գապուլ, վէ 6ընճը վէ 7ինճի մատտէլէրինին թէէսիր օլունտուղունը, վէ մէվատտը սայիրէսինին տէրտէսթը մ՚ուզաք՚ըէ պուլունտուղունու մէզքիւր ղաղէթալար իլավէ իտիեօրլար։

ՖԱՍԼԸ ԷՎՎԷԼ.

Վիլաեէթին հուգուզը ումումիեէսի

Պիրինճի մատտէ. — (Գապուլ օլընմըշ տըր) Ռումէլիյի շարգի իտարէյի մբլթարէ չէրայիթի իւզրէ զաթը հազրէթի բատիշահինին տօղրուտան տօղրուեա հիւքմը սիասի վէ ասքէրիսի թահիթընա վազ օլընմըշ պիր վիլաեէթ տիր։

Իքինճի մատտէ, — (Գապուլ օլընմըշ տըր) Վիլաեէթին հուտուտու, Էվրոբա թահտիտ գօմիսիօնընընն թայեին իյլէտիյի հուտուտանմիանպէյիսթասհիհաթ տախիլ օլտուղու հալտէ, Պէրլինտէ 1878 յուլիս 13 թարիխի իլէ

ՉԻՆԿԵԱՆԷ ԳԸԶԸ

—59—

23

ՔԻՐԻՆՕ

Մարալէ, Թանքրէտին Մարսուէն սէֆինէսի գարթանընա իտէհկի վիպիթատա մէրգումա ռիֆագաթ իթմէմէսի իշին, ըլք հագգը սէպէպլէրի վար իտի։ Զիւնքի էվվէլա, միւհթէրէմ չինկեանէ, քէնտի չէքքի թաղիսի վէ պիր իրանեօլ աղըղատէսի կիպի Մաթիւրէն Լէմոնիէեէ թագտիմ օլունուշ օլմաեբպ, իլլա եօճուլուգ չէրայիթինի վազ իշին, էֆէնտիլէրի նամընա կէլմիշ օլան պիր լիթեար արապ չէքինտէ մէրգումա թագտիմ օլունմուշ իտի։

Պունտան մատտա, մէրգում, ուզագտան էնիշթէսինէ սիւիք իթմէք, վէ մէրգումուն քիմնէ իլէ մուխաթարալը սուրէթտէ մուխապրաթտա պուլունմամըշ օլտուղունա թէէմին օլմագ իշին, տէրհալ թէպտիլի զըեաֆէթ իթմէք թասավվուրունտա իտի։

Թանքրէտ, թուաշէթինի իքմալ իտիպ, պաղչէեէ ինտիկինտէ, Գարմէն եալընըզ օլուպ, մէրգում մէզպուրէեէ խիթաբէն,

—Տոն կիւզման նէ՞րէյտէ տիր, տէեու սիւալ իթտի։

—Գարատաշըմ պէնտէն չիմտի մուֆարագաթ իթտի, տէտի մէզպուրէ, չիէնքի մուհիմմ պիր իշտէն տօլաեը ալէճաճէյլ կէվիպ քէնտիսինի արատալար։ Մէրգում անճագ պու ազշամ ավտէթ իտէպիլէճէք տիր։

Այնի վագըթտա Պէրէնիս, արապանընն հազըրլանտըզընը խապէր վիրտի։

—Զաբուգ կէլինիպ, պէնիմ ղաեէթ սէվկիւլիւմ, տէտի Գարմէն թաթը պիր սէտա իլէ։

—Ա՜հ, մատամ քի սընտէն այրըլըեօրում, նէ գադար չ՚ըբուգ կէլսէմ, երէնէ կէճիքմիշ օլաճաղըմ, տէեու ճէվապ վիրտի Թանքրէտ։

Թանքրէտ հէնուզ արապանընն չիմթէլէրի իւզէրինէ օթուրմուշ իքէն, Մարալէ լէհճէ վէ էլսիսէ ճիհէթիյլէ պէթէքբար արապ հէյեէթի քէսսէ իտէրէք, խէֆիէն արապանընն արգասընա «Թուրտու։ Արասաճը, Թանքրէտին իշարաթը մուճիպինճէ, հարէքէթէ պաշլաեարագ, լիման իւզէրինտէ արապաեը տուրտուրթտու։ Շըվալիէ պիր իշարէթլէ իքի նէֆէր սանտալճը չըզըրագ, պիր սանտալ տէրունինէ ըաքիպ օլտու, վէ մէրգուման սանտալճըլար պիր գաչ սապըգա զարֆընտա, սանտալարընը Մարսուէն սէֆինէսի եանընա եազլաշարագ։

—Ինչ գիրիշ, տէտի Գարմէն, ինչ գիրիշ

մ իւնագբտ ահնանամէնին 14 ինճի մատ. տէսինտէ կէօսթէրիլէն հուտուտ տբը։

Իւշինճիւ մատտէ — (Գապուլ օ. լունմուշ տուր,) Զաթը հազրէթի Բա. տիշահի, պալէատէ մէզքիւր օլան ահնանամէնին 15 ինճի վէ 16 ընճը մատ. տէլերի հիւքմինճէ՝, վիլաեէթին պէր. ըէն վէ պահրէն միւտաֆաաեի հու. տուտու էսպապքնը իսթիհսալ իտէր։

Ասաքիրի Օսմանիէէ վիլաեէթտէ անճագ մէվատտը մէզքիւրէտէ պէեան օլունան ահվալտէ վէ օ մատտէլերտէ կէօսթէրիլէն չէրայիթ իլէ տախիլ օլուր։

Տէօրտիւնճիւ մատտէ — (Գապուլ օլունմուշ տուր) Վիլաեէթտէ նէ միւ. տաֆաայի հուտուտ, վէ նէ տէ ասա. յիշի տախիլինին մուհաֆազասը իշին, (իւշինճիւ մատտէնին իքինճի ֆըր. գասընա միւրաճաաթ օլունա) պաշը պօզուգ վէ Զէրքէս կիպի ասաքիրի գայրը մունթազամա իսթիխտամ օլուն. մաեաճագ տբը։

Պէշինճի մատտէ — (Գապուլ օլուն. մուշ տուր.) Վիլաեէթտէ հիչ պիր Զէր. քէս իսքեան օլունմաեաճագ տբը։

Ալթընճը մատտէ — (Թէքիր օ. լունմուշ տուր,) Վիլաեէթ ասաքիրի միլիեէսի սընըքընտա իյֆայի խբտէ. թը ասքէրիեէ, իշպու գանօնքն օն պի. ըինճի մատտէսինտէ կէօսթէրիլէն չէ. բայիթէ կէօրէ, Ռումէլիյի Շարգի եէր. լիլէրինին քեաֆիֆէսի իշին մէճպուրի տիր։

Ռումէլիյի Շարգի եէրլի էհալիսի, Օսմանլը օրտուլարընա տախիլ օլմաեա ինճպար օլունմազլար իսէ տէ, վիլաեէթ ասաքիրի միլիեէսի տէֆթէրինէ գայտ օլունմուշ օլմաբգլարը, վէ եախօտ պու խբտէթ զէմանընը կէչիրմիշ օ. տուգլարը հալտէ, մէքեաթիպը աս. քէրիէյի Օսմանիէէ տէվատ վէ եախօտ պիր Օսմանլը օրտուսունա տա. խիլ օլմագտա սէրպէսթ տիր։

Զաթը հազրէթը Բատիշահինին Լ. ըրօբա գընթասընտա քեային մէմալի. քինտէ, վէ եախօտ մէմալիքը մէզքիւ. ըէ գուրպինտէ մուհարէպէ վուգու. պուլտուգու հալտէ, Ռումէլ'յի Շարգի ասաքիրը միլիէսի ասաքիրը Օսմանիէ. եէ իմտատէ տավէթ օլունապիլիր իսէ տէ, ասաքիրը մէրգումէ ասլա Լ. ըրօ. բա խարիճինտէ իսթիխտամ օլունմազ. լար։

Եէտինճի մատտէ — (Թէքիր օլն. մըշ տբը) Վիլաեէթտէ պալէատէ մէզ. քիւր ահնանամէյի իմզա իտէն տէվլէթ. լէրին թատիգի իլէ թարաֆը հազրէ. թի Բատիշահիտէն մէնսուպ պիր վալի պուլունուպ, վալիյի միւշարիւէյհ զա. թը Շահանէնին վէքիլի տիր։

Զաթը հազրէթը Բատիշահի, վալի. նին թէքլիֆի իւզերինէ, զիրտէ զիքր օլունան մէմուրլարը թայեին իյլէր։

Էվվէլա, վալինին մէվանիի օլտու. զու սուրէթտէ վէքեալէթ իթմէք, վէ վէֆաթ վէ եա իսթիֆասընտա, վէ եախօտ մէմուրիեէթինէ աէվամ իթմէ. եէճէք սուրէթտէ խասթալանտըզը հալտէ, խալէֆինին թայեինինէ գա. տար մագամընա գայիմ օլմագ իւզրէ պիր միւշավիր։

Սանիէն. վիլաեէթ խբտմաթը միլ. քիէսի իշին միւտիրլէր։

Սալիսէն, մէհքէմէյի ալիեէյի ատ. լիեէ իշին հաքիմլեր։

Վալի հէր թէվֆիհ իշին զաթը հազ. ըէթը Բատիշահիեէ իւշ զաթ արզ ի. տիպ, թարաֆը Բատիշահիտէն, պիր այ զարֆընտա պունլարտան պիրի թայ. եին օլունուր, վէ պու միւտաէթ կէչ. տիյի հալտէ, վալի պիզզաթ էմրը թէվ. ճիհէ թէշէպպիւս հագգընա մալիք տիր։

Ասաքիրը միլիեէ վէ ժանտարմա պէօյիւք զապիթանը թարաֆը Բատի. շահիտէն թայեին օրընը։

Ասաքիրը միլիեէ վէ ժանտարմա. նընը եիւզ պաշը ըիթպէսինէ գատար օլան զապիթանընը թայեին իշին վալի, զաթը հազրէթը Բատիշահի թարաֆըն. տան սուրէթը տայիմէ իւզրէ թայեին պույրուլուր։

Սէֆիզինճի մատտէ — Ռումէլիյի Շարգիտէ ատալէթ, նամը նամիյի Բա. տիշահիեէ օլարագ իճրա օլունուր։

Տօգուզունճու մատտէ — Զաթը հազրէթը Բատիշահի, Ռումէլիյի Շար. գիտէ աֆվ հագգընա մալիք տիր։

Օնընճը մատտէ — Ռումէլիյի Շար. գիտէ քէնարսինէ այիտ մէվատտ հագ. գընտա վալի իլէ միւթթէֆիգէն գա. նօն թանզիմ իթմէք հագգընա մալիք օլարագ պիր վիլաեէթ մէճլիսի թէէ. սիս օլընմըշ տբը։

Նիզամաթը մահէլլիեէ, զաթը հազ. ըէթը Բատիշահինին թատիգինէ արզ օլունաճագ տբը։

Իշպու նիզամաթ թատիգ օլըն. տբգտան սոնրա վալի թարաֆընտան նամը նամիյի Բատիշահիեէ օլարագ ի. լան օլունաճագ տբը։

Օնպէրինճի մատտէ. — 1878 սէնէ. սի յունվար այը իպթիտասընտան էվ. վէլ նէշր օլունան գավանիյինի օսմանի. թի Բատիշահիտէն մէնսուպ պիր վալի պուլունուպ, վալիյի միւշարիւէյհ զա. թը Շահանէնին վէքիլի տիր։

Զաթը հազրէթը Բատիշահի, վալի. նին թէքլիֆի իւզերինէ, զիրտէ զիքր օլունան մէմուրլարը թայեին իյլէր։

Էվվէլա, վալինին մէվանիի օլտու. զու սուրէթտէ վէքեալէթ իթմէք, վէ վէֆաթ վէ եա իսթիֆասընտա, վէ եախօտ մէմուրիեէթինէ աէվամ իթմէ. եէճէք սուրէթտէ խասթալանտըզը հալտէ, խալէֆինին թայեինինէ գա. տար մագամընա գայիմ օլմագ իւզրէ պիր միւշավիր։

Սանիէն. վիլաեէթ խբտմաթը միլ. քիէսի իշին միւտիրլէր։

Սալիսէն, մէհքէմէյի ալիեէյի ատ. լիեէ իշին հաքիմլեր։

Վալի հէր թէվֆիհ իշին զաթը հազ. ըէթը Բատիշահիեէ իւշ զաթ արզ ի. տիպ, թարաֆը Բատիշահիտէն, պիր այ զարֆընտա պունլարտան պիրի թայ. եին օլունուր, վէ պու միւտաէթ կէչ. տիյի հալտէ, վալի պիզզաթ էմրը թէվ. ճիհէ թէշէպպիւս հագգընա մալիք տիր։

Ասաքիրը միլիեէ վէ ժանտարմա պէօյիւք զապիթանը թարաֆը Բատի. շահիտէն թայեին օրընը։

Ասաքիրը միլիեէ վէ ժանտարմա. նընը եիւզ պաշը ըիթպէսինէ գատար օլան զապիթանընը թայեին իշին վալի, զաթը հազրէթը Բատիշահի թարաֆըն. տան սուրէթը տայիմէ իւզրէ թայեին պույրուլուր։

Սէֆիզինճի մատտէ — Ռումէլիյի Շարգիտէ ատալէթ, նամը նամիյի Բա. տիշահիեէ օլարագ իճրա օլունուր։

Տօգուզունճու մատտէ — Զաթը հազրէթը Բատիշահի, Ռումէլիյի Շար. գիտէ աֆվ հագգընա մալիք տիր։

Օնընճը մատտէ — Ռումէլիյի Շար. գիտէ քէնարսինէ այիտ մէվատտ հագ. գընտա վալի իլէ միւթթէֆիգէն գա. նօն թանզիմ իթմէք հագգընա մալիք օլարագ պիր վիլաեէթ մէճլիսի թէէ. սիս օլընմըշ տբը։

Նիզամաթը մահէլլիեէ, զաթը հազ. ըէթը Բատիշահինին թատիգինէ արզ օլունաճագ տբը։

Իշպու նիզամաթ թատիգ օլըն. տբգտան սոնրա վալի թարաֆընտան նամը նամիյի Բատիշահիեէ օլարագ ի. լան օլունաճագ տբը։

Օնպէրինճի մատտէ. — 1878 սէնէ. սի յունվար այը իպթիտասընտան էվ. վէլ նէշր օլունան գավանիյինի օսմանի. եէ, իշ պու գանօնքը էսասիեէ մուգա. յիր օլմատբգճա Ռումէլիյի շարգիտէ հիւքմի ճարի օլաճաղը մ'սիլու, պու թարիիտէն սոնրա իշ պու գանօնքը է. սասիեէ մուղայիր օլմամագ վէ վիլա. եէթ գուվվէյի նէշրիիէսինին հուգու. գունա թօգունմամագ, վէ ուսուլը մէշրուութիէթէ մուվաֆբգ օլմագ իւզրէ նէշր օլունաճագ գավանին տախի մէ. րի իւլ իճրա օլաճագլար տբը։

Օսիքինճի մատտէ — Մէճլիսը ու. մումիյի օսմանիտէ գավանինը ումու. միեէ թանզիմինտէն, վէ մէմալիքը շահանէնին մէնաֆիի ումումիէսի իւ. զերինէ միւզաքերաթ իճրասընտան, Ռումէլիյի շարգի վիլաեէթի տախի հէր 150 պին նուֆուս պաշընա պիր աեան, վէ հէր 50 պին նուֆուս պաշընա պիր մէպուս պուլունմագ սուրէթի իլէ հիս. սետար օլաճագլար տբը։

Աեան, զաթը հազրէթը բատիշա. հի թարաֆընտան գայտը հայեաթ շարթըյլա թայեին օլունաճագ տբը։

Վալի աեանտան մատուտ օլաճագ տբը։

Մէպուսլար, վիլաեէթ մէճլիսի թարաֆընտան տէօրթ սէնէ իշին ին. թիխապ օլունուր։

Պու աեանընն, մէճլիստէ պուլուն. մամալարը, վէ եախօտ ըէյ պէեան իթմէմէլերի, իշթիրագա հագգլարը օլան միւզաքերաթ վէ գարարլարը վի. լաեէթ նազարընտա հիւքմընզ պընրա. գամազլար։

Պունլարընն, Ռումէլիյի Շարգիեէ տայիր օլմաեան գավանինտէ ըէյ վէ գարար իթասընա հագգլարը եօգ տբը։ (11 ինճի մատտէնին իքինճի ֆընգրա. սընա միւրաճաաթ օլունա) Ռումէլիյի Շարգի աեան վէ մէպուսանընտան հիչ պիրի, մէճլիսի ումումիյի Օսմանինին ինճթիմա իթտիյի միւտտէթ զարֆընտա պիր հինաեէթ իլլեր իքէն տեր. տէթ օլունմագ միւսթէնա օլմագ իւզրէ, ազասընտան պուլունտուգլարը մէճլիսին էքսէրիեէթի իլէ գարար վի. իւզրէ, ազասընտան պուլունտուգլարը մէճլիսին էքսէրիեէթի իլէ գարար վի. բիլմէտիքճէ նէ թաագիպ վէ նէ տէ թէվզբի իտիլէմեեէճէք տիր։ Պունլար ճինաեէթ իշլէմիշ օլտուգլարը հալ տէ տախի, վիլաեէթ մէճլիսի ազասը հագգընտա ճէրէեան իտէճէք մու. հաքէմէ ուսուլինճէ վ'լաեէթ մէճլիսի ալիյի ատլիեէսինտէ մուհաքէմէ օլու. նաճագլար տբը։ Պունլար մուհաքէմէ օլունմատբքնա, նէ թէվզբի վէ նէ տէ մէմալիքի Շահանէտէն սիւրկիւն օլունմաեաճագլար տբը։

Օն իւշինճիւ մատտէ — Վիլաեէթ գուվվէյի թէշրիիէսի, տիվլէթը Ալի. եէ գավանինտէն Ռումէլիյի շարգիեէ այիտ օլան գավանինտէ, վիլաեէթին մէնաֆիի վէ իհթիեաճաթընա մուվա. ֆբգ կէօրէճէյի թատիլաթը իճրա ի. տէպիլէճէք տիր։

Պիր վիլաեէթ գանօնու, անճագ վիլաեէթին գուվվէյի թէշրիիէսի մա. րիֆէթի իլէ թէպտիլ վէ եա թատիլ օլունապիլէճէք տիր։

Օն տէօրտիւնճիւ մատտէ — Մէ. վատը աթիեէ միւնհասըրէն, վիլա. եէթ գուվվէյի թէշրիիէսի վեղայի. ֆընտան տբը։

1. Իշ պու գանօնը էսասի իլէ կէօս. թէրիլէն թանզիմաթը իտարէ վէ ատ. լիէնին սուրէթը իճրասընը թայեին ի. տէճէք գավանին։

2. Մէվճուտ վերիիլերի թատիլ, վէ եա չէքլը ախէրէ իֆրաղ իյլէեէճէք գավանին։

3. Եէնի վերկի իհտաս իտէճէք օ. լան գավանին։

4. Միւվազէնէ գանօնլարընը իսի. թամ պուլմուշ պիր սէնէ հիսապաթը. նընն թաստիքինի հավի գավանին։

5. Մէարիֆը ումումիէէ միւթա. ալիգ օլարագ իշ պու գանօնը էսասի. յի իգմալ իտէճէք օլան գավանին։

6 Բազար ըուսումու, վէ մէատին վէ միահ վէ օրմանլար հագգընտա եաբբլաճագ գավանին։

7. Եօլլար վէ իմթիազաթ վէ վիլա. եէթին մէնաֆիինէ միւթաալիգ տէմիր եօլլար ինչա վէ իշլէթմէսի գավանինի իյէ, քէզալիք մէսարիֆի թարաֆը տէվլէթտէն վիրիլմէեէճէք օլան քեաֆիֆէյի իմալաթը նաֆիաեա ա. յիտ գավանին։

8. Զիրաաթ վէ թիճարէթ վէ սա. նաաթա միւթաալիգ գավանին։

9. Պանգալար թէէսիսաթընա այիտ օլան գավանին։

10. Արաղիյի վիլաեէթին սուրէթը թասարրուֆընը թայեին իտէր գավա. նին։

Օն պէշինճի մատտէ — Օրման վէ մատէնլէր վէ արազիյի ամիրիէյի խա. լիեէ, վէ Ռումէլիյի Շարգիտէ տէվլէ. թէ միւթաալիգ սայիր քեաֆիֆէյի էմ. լաքը դայրը մէնգուլէ վիլաեէթէ ա. յիտ տիր։

Օն ալթընճը մատտէ — Ռումէլիյի Շարգի վիլաեէթի . . . մըգտարընտա օլարագ մէսարիֆը ումումիէյի տէվ. էթտէն հիսսէտար օլուր։

իսթիխանաեէթ իթմէք իւզրէ էմր ալմըշըմ տբը։

—Գա՛բթան, պու էմրի սիզ վիրէն զաթա ճան ու կէօնիլտէն թէշէքքիր ի. տէրիմ, հալպու քի պու զաթըն քիմ օլ. տուղունու ահապա անլաեապիլի՞րմիյիմ։

—Շիւպհէսիզ անլաեապիլիրսի՞նիզ, վէ օլ զաթըն իսմի, պիր ագ էվվել պէնտէնի. զէ արզ իթտիկինիզ սիւալլէրինիզին իքն. ճիսինէ ճէվապ տիմէք տիր։ Խոտի պիլմիշ օլուն քի, եալընըզ սիզի սէֆինէմէ ալմագ. ըընը տիւնքի կիւն պանա էմր իտէն, վէ սիզին իգամէթկեահընըզը պանա իշար էյ. լեէն զաթ, հա՛յֆա քի պու կիւն պէրհա. յաթ տէյլ տիր։ Իմթէ օլ զաթ տօն Ֆօզէ Բօվէրօ տուր։

—Հիւրմէթլու վէ թէահճիսպէ չայեան իհթիեար, մըրըլտանտը թանքրէտ հէնէ. ճան իլէ վէ կէօզէրի եաշ իլէ տօլարագ, պէչարէ տատմ սօն սաաթընտա պիլէ պէնի խա՞ըրամը։ Ա՜հ, օլ զաթ միւրվէթլու վէ համիեէ՞լու պիր եիւրէք իսի։

—Միւսիւ չըվալիէ, օ ատիլ պիր զաթ ի. սի, անընն իւզերինէ աղլամաեալըմ, չիւն քի չիմսի օ ճէնասը Հազգ հուզուրունտա տբը։ Էն զիեատէ աղլամաեա վէ թէկ. սիֆ իսթիմէեէ միւսթահազգ օլան մէր. գումունն գընը տբը։

—Զէվալը Անունցիաթա, պէչարէ գընճ. ընազ, ճատպա օլ ճէսիմ վարիտաթընա տիւնեատա եալընըզ գալօրգընտա, հալի նէ՞ օլաճագ տբը։

—Համո օլսուն Հազգ թէալա հազրէթ. լերինէ, մէզպուրէ պիւսպիւթիւն եալընըզ գալմաեաճագ տբը։ Զիւնքի Ֆրանսատա տիկէր պիր ֆամիլեա, եանի պիր ըէտէր, վէ պիր գարտաշ պուլաճագ տբը քի, պունլարտան պիրի, տօն Ֆօզէ Բօվէրօնուն ա. թիգ տօսթու վէ Հավրըտաքի սահիպ սէ. ֆիսին, վէ իշպու սէֆինէնին սահիպի Ֆի. լիբ Լը Վէյեան տբը, վէ իքինճիսի տէ Ֆ'ելիբին մախտումու Մ. Օլիվիէ տիր։

—Էյ մէզպուրէ նէ՞ վազըթ եօլա չընգ. ճագ տբը։

—Ի՞չ կիւնէ գատար եօլա չընգաճաղընզ։

—Տիմէք մէզպուրէ կէնճ զընը Ֆրանսա. եա սիզ՛ն սէֆինէնիզ կէօթիւրէճէք տիր, էօյլէ՞ մի, տէեու սիւալ իթտի թանքրէտ չէտիտէն։

—Էվվէթ, միւսիւ չըվալիէ, մատմուա. զէլ Անունցիաթանընն սէֆինէտէ պուլուս. նաճաղը ճիհէթլէ, մէրհումէ բէտէրի, սէ. ֆինէնէ սայիր եօլճու ալընմամասընը էմր իթմիշ տիր։

—Ա՜հ, չիմսի հէր չէյի անլաեօրում, էտ. տի թանքրէտ մըրըլտանարագ։

—Ֆագաթ, տէվամ իթտի գարթան, թէքրար իտէրիմ սիզէ քի, եալընըզ սիզ պու էմրատէն միւսթէնասընը։ Միւսիւ չը. վալիէ, սիզ պու իսթիխանաեէթտէն իսթի. ֆատէ իտէճէ՞քսինիզ։

—Շիւպհէսիզ իսթիֆատէ իտէճէյիմ, է. կէրչի սիզ, միւսիւ գարթան, պու իսթիխ. նաեեէթի պիր տէրէճէ թէվսի իթմէքսիզի, վէ քէնտիսէրինտէն ասլա այրըլամասընը. զէ տիկէր իքի չախսը տախի այնի վագոթտա պէնիմէ պիրլիքտէ սէֆինէնիզ տէրուունէ գապուլ իյլէմէքսիզի տէրուունէ իտէրսէ. նիզ։

—Միւսիւ չըվալիէ, տէտիկինիզ չախալար քիմլէ՞ր տիր։

—Պիրի պէնիմ զէվճէմ, տիկէրի տէ գայ. նըմ տբը։

—Սիզին զէվճէնի՞զ մի, թէքրարլատը Մաթիւրէն Լէմանիէ աշիքեար պիր թէճա. ճիւրէ, պէն սիզին էվի օլտուզունուզու պիլմէեօրում։ Տօֆ Ֆօզէ սիզին էվի օլ. տուզունուզու պանա սէ՞յլէմէմիշ իսի։

—Զիւնքի օ տախի պիլմէզ իսի։ Պէնիմ ագտը նէքեահըմընն իճրա օլունմասը անճագ ս՛քիզ կիւն տիր։

Գարթան, ֆէզգէլատէ պիր մէրազէ գուլաղընը գաշըրաը, վէ պիր տազըգա գա. տաշ ուքիւթ իզոզ տուրտու։

—Գարթա՛ն, տէտի թանքրէտ, մէրգու. մուն մէրազընը միչահատէ իտէրէք, պէն. տէնիզ օֆիշիալընզ սընֆընընը, վիրիլմիշ օլան պիր էմր ու թալիմաթ հազգընտա իճրասը լազըմէանն կէլէն հիւրմէթ ո ըիա. եէթի սիվիլիմ։ Խոտի էկէր արմըշ օլտու. զունուզ էմր ու թալիմաթը թէֆիվը իմմէ. վալիէ, սիզ պու իսթիխանաեէթտէն իսթի. ֆատէ իտէճէ՞քսինիզ։

—Շիւպհէսիզ իսթիֆատէ իտէճէյիմ, է. կէրչի սիզ, միւսիւ գարթան, պու իսթիխ. նաեեէթի պիր տէրէճէ թէվսի իթմէքսիզի, վէ քէնտիսէրինտէն ասլա այրըլամասընը. զէ տիկէր իքի չախսը տախի այնի վագոթտա պէնիմէ պիրլիքտէ սէֆինէնիզ տէրուունէ գապուլ իյլէմէքսիզի տէրուունէ իտէրսէ. նիզ։

—Միւսիւ չըվալիէ, տէտի Մաթիւրէն աղըրճա վէ սէյլեեէճէկի քէլիմէլերի գիհ. նինտէ թահարրի իտէրէք, սիզնէ սէրպէսթ սուրէթտէ գօնու�մագլըզընմա միւսաատէ իտէ՞րմի սինիզ։

—Էվվէթ, էֆէնտիմ։

—Ֆագաթ սիզտէն թալէպ իթտիկիմ պիր տէրէճէ միւնասէպէթսիզ սէրպէսիեէթ տիր։

—Գարթա՛ն, իսթէտիկինիզ կիպի գօնուշ. մաեա մէկսունունուզ, էվվէլբէր քի, պիր ան էվվէլ վէ գաշ՞իէն սէյլեեէճէկինիզի սէյլեեէսինիզ, զիրա սիզէ իպրար իտէրիմ քի, վէրէճէկի՞էզ գարարը պիր ան էվվէլ պիլմէք իսթէրիմ։ Կիւն կիպի աշիքեար տբը քի, սիզ, պէնիմ թէքլիֆիմին իճրա. սընճա պիր մանի կէօրիւեօրունուզ։ Պու մանի՝ նէ՞ տիր։

—Հը՛ . . . հը՛ . . .

—Ա՜հ՞իպ, պունու սէյլեմէք պու դա. տար կիւճ մի տիր։

(Տէվամի)

Օն եէտինճէ մատտէ — Վիլաեէթին սիքքէյի բէսմիէսի, սալթանաթը սէնիէյի Օսմանիէնին ալթուն սիքկէսի տիր։

Օն սէքիզինճի մատտէ — Կէօմրիւք վէ բոստալար, վէ թէլէկրաֆ խաթթլարը վէ ֆէնէրլէր իլէ Էվրօբա մուխապէրաթը ումումիսինին միւթաալիգ պուլունտուղու տէմիր եօլլար տէվլէթէ պըրագըլմըշ տիր։

Օն տօգուզունճու մատտէ — Սիլահ վէ պարութ իմալ վէ ֆիրուխթի տախի քէզալիք սալթանաթը սէնիէնէ այիտ տիր։

Եէկիրմինճի մատտէ — Հէր նէ սուրէթլէ օլուր իսէ օլսուն, սալթանաթը սէնիէնէ իլէ տիւէլը սայիրէ արասընտա միւնագըշ օլան ուհուտա վէ մուգավէլաթ, վէ սուվէրը թէսվիէյի միլլեէ, քեաֆֆէյի մէմալիքը Օսմանիէտէ օլտուղու միսիլլու Ռումէլիյի Շարգիտէ տախի մէրի իւլ հիւքմ օլաճագ տիր։ Հէր նէ չէրայիթլէ օլուր իսէ օլսուն, թէպայի էճենէպիէնէ վիրիլէն մուաֆֆէեաթ ու իմթիեազաթա պու վիլաեէթտէ տախի ըիաեէթ օլունաճագ տիր։

Եէկիրմի պէրինճի մատտէ — Լիսանը Օսմանի, Ռումէլիյի Շարգի հիւքիւմաթընըն, Պապը Ալի իլէ մինասէպաթընտա լիսանը բէսմի տիր։

Վալի վէ վիլաեէթ խըստէմաթը միլքիէսի մէմուրլարը, տէվայիրը պէլէտիրէկ, վէ գազալար խըստէմաթը միլքիեէսի բուէսասը արալարընտա վէ եախոտ մէհաքիմ ալիեէ հաքիմլէրի իլէ մուխապէրէլէրինէ Օսմանը վէ Ռումի վէ Պուլղար լիսանլարընտան հանկիսինի օլուրսա օլսուն իսթիմալէտ մուխայեէր իսէլէր տէ, նէվահի վէ տէվայիրը պէլէտիրէկ, վէ եախոտ հիւքքեամը սուլհիեէ իլէ մինասէպաթլարընտա զինքը օլունան տայիրէլէրլէ հիւքքեամը սուլհիեէնին պուլունտուղլարը նէվահի վէ գարիլէրտէ միւսթամէլ օլան լիսան վէ եա լիսանլարը գուլլանաճագլարը կիպի, ճէօմաաթը բուհանիէ, վէ եախոտ էշխաս թարաֆընտան վէրիլէն քեաֆֆէյի միւսթէտիեաթ իլէ իմթարնամէլէրէ, օ ճէօմաաթ վէ եա չախս, մէմլէքէթին իւչ լիսանընտան հանկիսինի ինթիխապ իթմիշ իսէ անընլա ճէվապ վիրիլճէքլէր տիր։

Նէվահի վէ պէլէտիրէկ տէվայիրի, քեաֆֆէյի մէվատտու մուխապէրաթտա ագտլիեէթ, մէճմուի էհալիսինի սիւլիւսանընա մուգապի օլմատըղը հալտէ, էքսէրիեէթը էհալիսին իսթիմալ իյլէտիյի լիսանը իսթիմալ իտէճէք. վէ ագալիեէթը էհալիսին սիւլիւսինէ միւսավի օլտուղու հալտէ, անընլա լիսանը տախի էքսէրիեէթ լիսանը իլէ պէրլիքտէ գուլլանըլաճագ տիր։

Մէհաքիմը ալիէտէ կէրէք մուհաքէմէտէ, վէ կէրէք իֆատաթ վէ չիքեաեաթտա էլինէյի սէլեսէ միւսավթը քեամիլ իւզրէ տիր։ Կէրէք միլքի վէ կէրէք ճէվայի զարար վէ հիւքմիր, վէլա նէթիճէսինի էքսէրիեէթինի թէրքիպ իսէ նգավմ լիսանը իւզրէ վէրիլմիր։ Անճագ թարաֆլէյնէն հէր պիրիսի մտօրաֆըզը օլարագ քէնտի լիսանը իւզրէ պիր թէրճէմէսինի ալապիլէճէք տիր. ֆագաթ մէտարը իհթիճաճ օլան, սուրէթը ասիէ տիր։

Ռումէլիյի Շարգիտէ քեաֆֆէյի գավանին, Օսմանը վէ Պուլղար վէ Ռում լիսանլարը իւզրէ իլան օլունաճագ տըր։

Վալինին գարարլարը, վէ քէզալիք վիլաեէթ խը։էմաթը իտարէսի մուհիրլէրի իլէ. գազալար տէվայիրը պէլէտիրէկ խըստամաթը իտարէ լուէսասը էնթարաթը, նէչրիեաթ ու իլանաթը տախի, մէմլէքէթին իւչ լիսանը իւզրէ թահրիր օլունաճագ տըր։ Ամալիեէ տէվայիրը ալիէսի էմրի իլէ իտիլէն նէշրիեաթ տախի օ սուրէթլէ եազըլաճագ տըր։

Նէվահի իտարէլէրի իլէ հիւքքեամը սուլհ վէ տէվայիրը պէլէտիրէկ մէվատտու իլանաթ ու նէշրիեաթը տախի, այիտ օլտուգլարընէվահի վէ գարիեէ էհալիսինին լիսանլարը իւզրէ նէշր օլունաճագ տըր։ Վիլաեէթ մէճլիսի մազպաթալարընյա միւզաքէրաթը եէվմիեէ ֆիհրիսթի, ազաօրնէն էքսէրիեէթի լիսանը իւզրէ թահրիր օլունաճագ տըր։ Անճագ վիլաեէթ մէճլիսի ազասընէն հէր պիրի, ինթիխապ իթտիյի լիսան իւզրէ իֆատէյի մէրամ իտիպ, նութգլարը սթէնօկրաֆ զապթնամէլէրինէ այնէն թէրճէմէ վէ տէրճ օլունաճագ տըր։

Սըրպիսթան ասաքիրի մունթազամասընա 20 թապուր բիեատէ տահա իլավէսի իչին, հարպիեէ միտիրի Սգուբչինա նամ միլլէթ մէճլիսինտէն 4 միլեօն ֆրանգ թախսիսաթ թալէպ իյլէմիշ տիր։

—Շէհրը հալը բումինին 14 ինճի կիւնիւ Կ'լիպօլուտա պիր պէօյիւք հարիք զուհուր իտէրէք, հէր նէ գատար եանան խանէլէրին մըգտարը մալիւմ տէյիլ իսէ տէ, քիւլլիեէթլի պուլունմուշ տուր։

—Ալթուն իլէ մէճիտիեէ պէյնինտէքի ֆարգտան իսթիֆատէ զըմնընտա Էլրօբատան քիւլիչէ կիւմիւշ ճէլպ իլէ զարպխանէտէ մէճիտիեէ տարպ իթտիրմէյի պաղըլար պիր թէմէթթիւ իթթիխազ իյլէմիշ, վէ պունուն մազարաթընը հիւքիւմէթը սէնիեէ հիսս իտիպ, պու նէվ սիքքէնին տարպընը մէնն իթմիշ օլտուղու հալտէ, պու տէֆա զարպխանէտէ եինէ սիմ մէճիտիեէ տարպ օլընմագտա օլտըղընը ֆարտիւ Պոսֆոր պէեան իտիեօր։

—Բնաղըտխանէ ճիհէթի գումանտանը միրիլիֆա Օսման բաչա հազրէթլէրի պու քէրրէ Շգոտրա ֆըրզոյի ասքէրիեէսի բիֆագաթընա մէմուր օլմուշ տուր։

—Կէչէն բազար կիւնիւ պահրիեէ նէֆֆերաթընտան պիրի, ֆահիշէ կիւրուհինտէն Խատիչա նամընտա պիր գարընա էրքէք էլպիսէսի կէյտիրիպ, Ղալաթատա Արապ ճամիսի ճիվարընտա պիր գահվէեէ սօգարագ, օրատա պիրիքտէ օթուրմագտա իքէն, Ղալաթա գապթիեէլէրի քէֆիեէթին ֆարգընա վարարագ մէրգումարը ախզ ու կիրիֆթ էյլէմիշլէր տիր։

—Պիր գաչ կիւնտէն պէրու Պէյօղլունա պաղը Ռուս զապիթանը վիրուտ էյլէմէքտէ, վէ պաղըլարընընն եանընտա ֆամիլեարը տախի պուլունմագտա տըր։ Թոսգիգ օլունտուղունա կէօրէ, զապիթանը միւմայիլէյհիւմ, Ռումէլիտէ պուլունուպ պու քէրրէ ավտէթէ մէմուր Ռուս ալայլարընա մէնսուպ օլարագ, ժէնէրալ Թոթլէպէնտէն ալտըղլարը մէզունիեէթէ մէպնի Տէրսաատէթի կէօրմէք վէ պաղը էշեայի Օսմանիեէ ալեպ մէմլէքէթլէրինէ կէօթիւրմէք իչին կէմիշ օլուպ, եազընտա եինէ ալայլարընընն պուլունտուղլարը մահալլէրէ ավտէթ իտէճէքլէր տիր։

—Բարիս սեֆիրի Սաֆվէթ բաչա հազրէթլէրի, տիւնքի կիւն մէպէյնի Հիւմանուենա ապիմէթ էյլէմիշ տիր։

—Պուլղարիսթան վալիյի մուվազաթը բրէնս Տօնտուգօֆ պաղա մէսարիֆ էշին պիր զրէտիթօ թալէպ էյլէմիշ տիր։

Ալընան մալիւմաթը մախսուսէեէ կէօրէ, միւխթէլիֆ գօմիսիօն, միւշարիէյհին թալէպ իթտիյի զրէտիթօեու գապուլ իթմէմիշ, վէ միւշարիէյհէ ագճէ սարֆընա իզն վիրմէմիշ տիր։ Բօլիթիգա բէրտապլար ա. բասընտա ինկիլթէրրա իլէ Ռուսիա իթթիֆագընտան գավիէն պահս օ. լունուեօր։ (Վագըթ)

ՍԱՐԱՖԻՅԷ

	Լօնտրա, 6 յունվար	
Ինկիլիզ գօնսօլիտի		95 7/16
Էսհամը Ումումի աշըլտը		11 5/8
» » գարանտը		11 3/8
1865	Իսթիգրազը	14 1/4
1869	»	14 1/8
1871	»	52 1/2
1873	»	12 3/8
1872 (Պօն տիւ Թրէզօր (Սէրի Ա. Բ.)		22 1 4
Օսմանլը պանգասը		8 7/8
Ռուսիա իսթիգրազը 1873		82 5/8
Մըսըր իսթիգրազը պիրէյմիշ		50 5/8
» իմթիեազը		70 3/8

—ʊ—

	Բարիս, 6 յունվար	
Ֆրանսըզ ֆօնտոսու	5 0/0 ք. գ.	113 55
» »	3 0/0 Ամորթիսմանլը	79 90
» »	3 0/0	77 20
Էսհամը Ումումի աշըլտը		11 75
» » գարանտը		11 55
Պօրսատան սոնրա		
65	Իսթիգրազը	70
69	»	70
73	»	61 25
Ռումէլի չըմէնտըֆէր սէհիմլերի		45 25
Օսմանլը պանգասը		470
Իթալեա ֆօնտոսու		76 80
Մըսըր Ֆօնտոսու	գ. ք.	258 75

—ʊ—

	Բարիս (Պուլվար) 6 յունվար	
Ֆրանսըզ ֆօնտոսու	5 0/0	113 52 1/2
Էսհամ Ում.		11 45

—ʊ—

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսհ. Ում. 23 դեկտ. ազչմ գր.		12 30
Էսհ. Բաժ 26 դեկտ. սապհ. աչ.		12 27
Էն եիւքսէք		12 28
Էն աշաղը		12 27
Սաաթ 8 տէ		12 27
Խոշիգ 63 (Մութօն)	6 0/0 ֆր.	65
» 65 (Մութօն)	6 0/0 ֆր.	73
» 69 (Բինար)	6 0/0	70
» 72 (Պօնտիթրէզօր)	9 0/0	21 1/2
» 73 (Բինար)	6 0/0	62
Ռումէլի Շըմէնտըֆէր		44
Ռէբոր	ֆր.	2
Հէվալէսիզ	ֆր.	3
Ադչէ ֆայիզի	0/0	10

—ʊ—

ԱԳՈՒՕՆԼԱՐ ՖԻՆԱԹ

Ֆրէսի ժէնէր.	6 0/0 Լ. 0	4 30
Սոսի. ժէն.	6 0/0 Լ. Ս. գր. ք.	4 30
Իսթանպոլ Պանգասը	գ. ք.	6 10
Սօսիէթէ Օթթօման	Լ. Ս. գ. ք.	3 10
Թրամվայ	5 0/0 Ղ. գ. ք	1 70
Լավրիօմ (մատէն)	գ. ք. ֆր.	62

—ʊ—

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՅԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշան		Ղրշ. Փր.
Ինկիլիզ լիրասը		109 22
Ֆրանսըզ ալթունու		87 15
Բօլ		89 20
Դերբիսից ալթունու		51 10
Պէեազ մէճիտիյէ	ֆարգը	8 5
Չէթալիք	ֆարգը	25
Զէյլիք	ֆարգը	24 20
Պագըր	ֆարգը	83
Գարպօն գայմէսի գաբիք		9 45

—o—

ԳԱԶԻՄԷՆԻՆ ՐԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք		412
Էն աշաղը		400
Սաաթ 8 տէ		408
Եիւզիւք գայիմէ պագըր հէսապը իլէ		44

ԻԼԱՆԱԹ

Եունանիսթանըն Բիրէ լիմանընտա Սթամաթօբուլօս վէ Նօքէլէսինին Էլլաս նամ պէզ ֆապրիգասը, լիրայի Օսմանի 100 ղրշ. իթիպարըյա ալէա վէ պէեազ պէզլէրին ֆիեաթը պէեան օլունուր.

Բեաֆֆէսի տէ 24 եարտալըգ.

Պիրինճի	ճինս	60	ղրշ.
Իքինճի	»	58	ղրշ.
Իւչիւնճիւ	»	56	ղրշ.
Ճէօրտիւնճիւ	»	54	ղրշ.
Պէշինճի	»	52	ղրշ.
Ալթընճը	»	50	ղրշ.
Եէսինճի	»	48	ղրշ.

Իշ պու ֆապրիգանընն պէզլէրի, պէեազլըգտա վէ կիւզէլլիքտէ վէ գավիլիքտէ Էլրօբանընն ամէրիգան պէզլէրինէ ֆայիգ տիր։ Պու պէզլէրտէն ալմագ միւրատ իտէն, Գալաթատա Գուրչուն խանընտա 3 Նիւմէրօյու մաղազատա Ժ. Տ. Նիգօլէսի մաղազասընա վէ Իսթանպօլ չարշըսընտա Աստարճը խանը տէրունինտէ 3 Նիւմէրօյու մաղազաեա միւրաճաաթ իտէպիլիրլէր։

11

ԶԷՐԱԶ—ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ

Ինչպէս անունն արդէն կը յայտնէ, այս մատենիկն երկու երիտասարդ հեղինակներուն գրած դամբանականներուն հաւաքածոյն է, որ կը գտնուի բոլոր Հայ գրավաճառաց քով։

Գին 5 ղրուշ ոսկի Թղթադրամ

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնէչէ մպիհ-բազարընտա
Ն. 41 Իբսի խանընտա

JOHN GOSNELL ET CIE.

ՃՕՀՆ ԿՕԶՆԵԼ ՎԷ ԴՈՒՄԲ.

Ինկիլթէրրա գրալիչասը վէ բրէնսէս տը կալըն իմթիեազը լավանթաճըսը օլան Վէմահէյհ միւսիւ Ճօն Կոզնել վէ Դումբանեասը, ալէա սապոն վէ տիշ Փշրչալարը համալ իյլէտիկինի վէ քէնտի ֆապրիգալարընտան ջըգան մալէրին, պիւյիւք բէրուքէր վէ էճզաճը տիւքքեանլարընտա սաթըմագտա օլտուղունու էհալիեէ իլան իսէր։

ԼՕՆՏՐԱ ՎԷ ԲԱՐԻՍՏԷ էվի վար տըր

ՃՕՀՆ ԿՕԶՆԵԼ ՎԷ ԴՈՒՄԲ.

Տէրի պէեազլաթմագ վէ թէմիզլէմէք իչին չիմտիեէ զատար կէօրիւլէն թօզլարը էն ալէասը վէ էն միւէսսիրի, միւմահիէյհին իճատաքէրտէսի օլան թօզ օլուպ, պէյիք բէրուքէրլէրէտ վէ էճզաճէրլէրտէ պուլունուր։